

# —= Ա Ի Ռ Ա =

## 1.2. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1962

◀ Օգոստու - Սեպտեմբեր ▶

Թիւ 8-9

### ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԳԱԼՈՒՍ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ  
ԻՇԽԱՆԱԿԱՆ ԵՒ ՄԵԾԱԿՇԻՌ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ  
Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՁԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ

«ԵՐԱՆԻ ՈՐ ՌԱՅԻՋԻ ՊԱԼԱԿ Ի ՍԻՆԻ»:

Ուրախութիւնն ու հպարտութիւնը ունինք, յանուն Սրբոց Յակոբեանց զինուորեալ Ուխտին և բավանդակ Հայ հաւատացեալ ժողովուրդին, յայտնելու թէ Գալուստ կիւղպէնկեան Հիմնարկութեան վարչական խորհուրդը, ի յարգանս յիշատակին իր յաւէտ անուոաց հիմնադրին՝ Գալուստ կիւղպէնկեանի, որ երուադիչի Ս. Աթոռին և Ս. Տեղեաց նկատմամբ քաղցրազին զգացումներ ունէր, իր իշխանական մասնակցութիւնը կը բերէ համաքրիստոնէական կոթողի՝ Ս. Յարութեան Տաճարի Հայկական բաժնի նորոգութեան, 100,000 Անզ. Ասկիի գումարով մը, որ մէկ երրորդն է երուադիչի Հայ Պատրիարքարանին քաժին իշխած ծախքին, յիշեալ Տաճարի վերանորոգութեանը մէջ։ Մնացեալ երկու երրորդը՝ 200,000 Անզ. Ասկիի բաժնն ու պարտքը կը մնայ արտասահմանի Հայութեան, իբրև հոգեսուրք Հայ եկեղեցւոյ և ազգի իրաւունքի պահպանման, համաքրիստոնէական այս Սրբարանի նորոգութեանը մէջ։

Գալուստ կիւղպէնկեան Հիմնարկութիւնը այս սրտազին ու բացառիկ նուիրատուութեամբ ոչ միայն զեղեցիկ և աննախընթաց բացումը կ'ընէ Ս. Յարութեան Տաճարի հայկական բաժնի նորոգութեան զործին, այն իր թելադրութեանց հետ միասին, զեղեցիկ զեղոյցով մը արտայայտուած, ունի այն խօր վատահութիւնը թէ արտասահմանի հայ համայնքները, այս առիթով, պիտի զիտահութիւնը բայց արտասահմանի հայ համայնքները, զոյտացնելու մացեալ գումարը, հաւատարիմ մեր ժողովուրդի հոգեկան մէծ ըխումներըն, որ զիտէ նման պարագաներուն ու նորակերտել ե յաւերժացնել մեր հոգեկան, ու իմացական անդասահմաներն ու պրազան կառոյցները։

Բառ չունինք այս առիթով, յայտնելու մեր երախտազիտութիւնը այն Հիմնարկութեան, որ Գալուստ Կիւլպէնկեան անունով ծանօթ է. որուն մեծանուն և միջազգային հայ բարերարը, չնորհիւ տոհմային իր բնատուր ընդունակութիւններուն և հանձարին, կենդանութեանը կրցաւ իրական գագաթ մը ըլլալով աշխարհի հօգոներու նայուածքին առջե, որոնք կանգ տռնել զիսին միայն ցցուն բարձունքներու վրայ: Խակ մահէն վերջ՝ առատ աղբի ըլլ բարիքի, անխորի բոլորը արբեցնող, համահաւասար և համանման:

Աւրախութիւն և պարծանք է մեզի համար կարենալ հոս յայտարարելութէ Գալուստ Կիւլպէնկեանի անունով գոյաւորուած միջազգային Հիմնարկութիւնը, հաւատարիմ իր հիմնադրի յառաջադրութիւններուն, ամէնուրեք սփուած իր բարիքներու կարղին, զիտէ մանաւանդ դիմաւորել մեծ կարիքները իր ժողովուրդին, որուն ազնիւ ծնունդն էր հանգուցեալ բարերարը:

Կիւլպէնկեանները վաղ ժամանակիներէ ի վեր կապուած են Ս. Աթոռոյ իրենց թանկազին յիշատակներովը: Խակ մեր օրերուն, Գալուստ Կիւլպէնկեան Մատենադարանը, կառուցուած ի յիշատակ իր երջանիկ ծնողաց, իր մէջ կը տաղաւարէ կրօնքի, կրթութեան և գրականութեան եռակի սրբութիւններով նուիրազործուած գանձերը: Բարերարի մահէն վերջ, իր անունով ծանօթ Հիմնարկութիւնը տարիներէ ի վեր Ս. Աթոռոյ կրթական և բարեսիրական գործին կր բերէ իր թանկազին օժանդակութիւնը: Ժառ. Վարժարանն ու Ընդայարանը, ինչպէս նաև Ս. Թարգմանչաց կրթարանը լայնօրէն կը վայելեն Հիմնարկութեան բարիքը: Այդ նախահինամուկան օժանդակութենէն զուրկ չեն մնար նոյնպէս Ս. Աթոռոյ հոգանիին տակ ապրու սրբերն ու այրիները, ինչպէս նաև չքաւոր մեր հարազատները: Խակ զաղթականներու համար շինուող և վերջանալու մօտ եղող չէնքը նոյնպէս կարելի է ձեռակերտ համարել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան:

Տակուին վերջերս, Ս. Աթոռոյ Տպարանը ևս օժանդացաւ տոդաշար մեծ մեքենայով մը, 7400 Սթերլինի արժողութեամբ: Խակ Յորդանանի մայրաքաղաքին՝ Ամմանի մէջ, շքեզօրէն կառուցուեցաւ Գալուստ Կիւլպէնկեան Մանկապարտէզի շէնքը: Այս բոլորը իրեւ արդագիր նուէքներ սիրելի Հիմնարկութեան, նոր և կոմիուզական յիշատակարաններ կը մնան ազգային այս օրնեալ ժառանգութեանը մէջ, յուերժագական օրներգութիւնը ըլլալու համար յիշատակին անոր՝ որ հիմք դրաւ բարիքի այս Տպանը:

Սակայն Ս. Յարութեան Տաճարի մեր բաժնի նորոգութեան համար եղած այս բարերարութիւնը, իր համազգային տարողութեամբ, առանձին էջ մը կը բանայ մեր եկեղեցական ու ազգային տարեզրութեան մէջ, հպարտութեամբ և երախտազիտութեամբ լցնելով բոլոր հայ սրտերը Գալուստ Կիւլպէնկեան Նիմնակութեան և իր ազնիւ յանձանձիչներու նկատմամբ:

Երուսաղէմի Ս. Աթոռոյ համար եղած այս բացառիկ ուշադրութիւնն ու իրազործումը մեծաւ մասամբ կը պարանիք ազգովին Կիւլպէնկեան հարազատներու, Պ. Խոայեանի և Ռոսէր Կիւլպէնկեանի, որոնք օժանդակ հայու և մարդու ամէն բարեմանութիւններով, չեն մոռնար իրենց ազգին կարիքները, արժանանալով այսիերս ամէնուս սիրոյն և զնահատութեանը ապահովելով իրենց

անունին այնպիսի վարկ մը , որ անկողոպտելի փառքն է բարոյական հարցա-  
տութեան :

Երբ կը կարդանք մեր տոհմային յիշատակարանները , որոնք յաճախ  
խտացած արտայայտութիւններ են երախտազէտ սերունդներու , կը տեսնենք  
որ մեր ժողովուրդին համար եկեղեցի , դպրոց և մշակութային յարկեր շինել  
տուողէն աւելի առաջնի և մեծանձն անձնաւորութիւն չկայ : Անդորմեա եկե-  
ղեցի շինողաց , երախտաւորաց , պտղատուից . . . : Ասիկա ձայնն է մեր պատ-  
մութեան և քրիստոնեայ սերունդներու , աղօթքի մը նուիրականութեամբ տեղ  
զտած մեր աղօթամտաեանէն ներս :

Այրիներու լումաներու շնորհիւ անտարակոյս միշտ վառ մացած է մեր  
եկեղեցւոյ կանթեղը . Ժաղովուրդի մը զոհողութեան ճիզին և ոզիին թթխմորն է  
ան : Սակայն եթէ թերթենք մեր եկեղեցիներու , դպրոցներու և ազգային հաս-  
տառութիւններու յիշատակարանները , պիտի տեսնենք թէ անոնց մեծ մասը ,  
չըսելու համար բոլորը : Պոյաւորուած են իշխանական նուէրներովը մեր ունեոր  
դասակարգին , որոնք բարիքին իմաստութիւնը , ողմտութիւնը ունեցած են այդ  
կերպով : Աղնիւ զործ է անշուշտ խոճալ աղքատին և աղէտեալին , սակայն  
կանգնել յաւերժական յիշատակարաններ ի փառս Աստուծոյ և ի վայելումն դա-  
լիք սերունդներու , ուրիշ փառք է և իր մէջ ունի բարիքին իմաստութիւնը :

Այս տեսուկէտով , Գալուստ կիւլպէնկեան Հիմնարկութիւնը նախախնա-  
մական գեր մըն է որ կը կատարէ , և այս պարագան երախտազիտութեան և  
հպարտութեան զգացումներով միայն կրնայ տոգորել բոլոր անոնք , որոնք զի-  
տեն զգող բարիքը և անոր յանձանձման իմաստուն կերպը : Ի սրտէ կը մաղ-  
թենք ու կ'աղօթենք որ հազար ապրի Գալուստ կիւլպէնկեան Հիմնարկութիւնը ,  
որպէսզի որքան ատեն որ կարիքն ու կարիքաւորներ զսնուին , վայելեն իր  
փոյթն ու խնամքը և յաւերժական օրներզուն ըլլան իր անունին , զայն ստեղ-  
ծողներու անմռուաց յիշատակին և Հիմնարկութիւնը միշտ կենսունակ պահող-  
ներու կեանքին :

